

## ՈՒՂԵՐՁ Ա.Ի ՆՆՉԵՑԵԱԼՍ.

Ուրտ իմ ընդէր ձայնատու  
Յանկարծ յողբոց երգ զարթնու,  
Եւ զարտատուս վըշտարար  
Սիրէ հեղուլ ի քընար:  
Որպէս որբոյ լալագին  
Կացեալ ի նինջ առ մահճին,  
Խուն ինչ փակեալ զաչս ի քուն  
Յանդորրութիւն իւր ոգւոյն,  
Հարթնու անդէն ողբերգակ  
Յաշխարանացըն նըւագ.  
Կամ որբացեալ վարուժան  
Մօրն առ ի սէր ըզձական,  
Սինչ գեղանին առաւօտ  
Բանայ ըզգէմս անազօտ,  
Այգուն այգուն ընդ լուսոյն  
Զարթնու հըծծել զիւր մընչիւն,  
Լացից եւ ես արդ հանգոյն,  
Յիշատակաւ որերոյն,  
Որոց յաւէտ սիրտս ի ցաւ  
Հատեալ ի յողբ մաշեցաւ:

Իբր ըզթառամ ազազուն  
Տերեւ վարեալ ի հողմոյն,  
Սիրտ իմ թալուկ կենալիք,  
Ո՛չ յիս գընի ընկեցիկ.  
Կամ ալէտանջ ի ծովէ  
Վիժեալ կոհակ մըռընչէ,  
Եւ ես սարսիմ հողմակոծ  
Էնդ յիշատակ մեռելոց :

Ահա շընչէ ի սըլացս  
Հողմ ցըրտագին ի լերանց .  
Բարձրագագաթն օդապարք  
Հեծեն ի գողըս կատարք:  
Ճաճանչագեղ երկնային  
Դէմք ընդ քօղով մըթագնին .  
Ահա լըսեմ ըզմահուն  
Շանթից աշեղ ըզբոմբիւն .  
Տարերք ի գողս ահաբեկ,  
Համայնաջինջ կան ի վէգ:  
Ի գագաթանց սըլացիկ  
Սուզին ի վայր մինչ կաղնիք,  
Եւ թաւահեր ի սաղարթ,  
Ճըռընչեն ծառք հողմատար:

Բըքայորդոր ի հողմոյ  
Խուսեն աերեւք ի ճիւղոյ .  
Ո՞ թըւեսցէ ըզնոսա,  
Զորըս վարեալ հողմ գընայ:  
Կամ նըկատել տընկոց բոյս,  
Բզշառաւիզս որք ի լոյս  
Վայրահակեալ յարմատոց,  
Թառամեցան հողմակոծ:  
Բզծաղկատու պաճուճանս  
Մարգք եւ մարմանդք մերկացան .  
Հունձք շահաւէտք ի մանգաղ  
Մըշակին արդ գան ի քաղ:  
Եւ ի հովիտս այս անձուկ,  
Հանգոյն ի դէմս մահացուք  
Ահա տեսի վեր ի վայր  
Շըրջել մահու նետահար,  
Որք ի ծընունդ կենսատու  
Ի գիրկ սիրոյն ըստընառու  
Նախ քան ըզմեղ ծաղկեցան,  
Աստ գեգերել միաբան.  
Որոց գարձեալ ըզկենաց  
Հանին յԱստուած յանդ զընթացս,  
Բզցօղս աչացս այս ի լոյս  
Խընդրեն ի մէնջ արտասուս:  
Ո՞վ ծուփք անբիծ ցողք աչաց,  
Աստէն ի տողս իմ վիժեաց,  
Որք ըզիմօք գիրկս արկին,  
Արտասուելով ցողագին.  
Որք անձկալից գողգոջուն  
Առ ցուրտ մահճօքըն մահուն  
Եղին ըզծունը ի շընորհ  
Նընջեցելոյ սուրբ եղբօր:

Ո՞ւր իցեն արդ այնոքիկ,  
Ո՞ւր մահածինքն առաջինք,  
Ոյց ի շըրթունս վարդագոյն  
Հանգեան պայծառ շողք լուսոյն .  
Ո՞ւր իցէ այն մեր եղբայր,  
Եւ կենակիցն ընդ մեղյար .  
Եւ ուր, աւաղ, մայր մանկան,  
Կենդանատուն ըզձական,  
Զորով ի գութ մայրենի  
Ածէր խընամ սիրտլի .  
Զի վայելուլ ի հասակ

Տարեալ՝ լինէր սկատանեակ,  
Եւ մոռանալ ինք նովաւ  
Կարծէր ըզվիշտ եւ ըզցաւ:  
Զիարդ, ով մահ վրշտարար,  
Էզցօղս արկից ի համար  
Եւ ըզբողոք համօրէն  
Մահկանացուաց ցանդ ըզքէն,  
Էզչառաշանս սըրտակաթ  
Շըրթանց յաւէրժ անարատ,  
Որոց սըրտից կարեվէր  
Զերգըս մահու ուսուցեր:  
Կաթիլս ցողոց գուք չերմիկ  
Ցողեցէք աստ սիրելիք.  
Ի փառս նոցա ըզքընարս  
Լարեալ՝ հարէք ոգեսպառ.  
Զորս գու վարեալ ի յըսպանդ,  
Հաներ մահուան ի սեղան  
Որպէս գառինս ըըսնակամ  
Կանխեալ ի զոհ տարաժամ:

Ի յապարանս իշխանի  
Էզքայլափոխսըդ տեսի,  
Կըշռեալ ըզնետ մահական  
Հարեր փառօքն ի կործան.  
Իբր ըզդըզորդըս ուազմից  
Կործանելոց գահոյից,  
Եւ աղաղակք ամբոխին  
Ցունկն իմ ի լուր հընչեցին:  
Եւ ընդ յարկաւ տընանկին  
Տեսեալ ըզկոյսն որդեծին,  
Պարկեշասասուն նա շուշան  
Սընեալ յանզարդ բուրաստան,  
Գալստագընաց թաքթաքուր  
Առ նա մըտեր որպէս հիւր.  
Հընչեցին յարկք ի լալիւն  
Ցողբոց քոյին գառնագոյն:

Աւաղ իմոց անձկալեաց,  
Աւաղ եղբարց սիրելեաց,  
Որք ի գըրկաց փափկասուն  
Թրուեան յաշխարհ վեհագոյն:  
Ո՞հ սիրտ անարդ ընկեցիկ  
Կայ թառամեալ զերթ ծաղիկ,  
Վաղամեռիկ մանկութիւն  
Թողու զտիոց պերճ արբուն:  
Անդ իբր անպէտ եւ ջախչախ  
Քընարք երդիչք սէր չըքնաղ.

Բեկորք նոցին ցիր եւ ցան  
Ի վայր անկեալ կան կոխան:  
Թաւալդըլոր ընդ երկիր  
Որպէս գերբկաց ծանրակիր  
Ամանակին ի հարուած,  
Վէմք խորտակին ճարտարաց,  
Եւ թառամի վայրահակ  
Գերեզմանին այն պըսակ,  
Զոր մայր յորդին սըրտահաս  
Կապէր շիրմին ի ճակատ:  
Հոդիահրաշ սէր անանց,  
Հաւատք արդար, յոյս յԱստուած  
Անդէն միայն թեւապար,  
Մաղթեն հանգիստ ամս յամայր:

Սիրեմ գընալ այցելու  
Ես յայն շիրիմն անդորրու,  
Որ մենաւոր ընդ նոճեաւ  
Կայ ի կենաց արդ զըրաւ,  
Ուր ըզմաղթանըս սըրտի  
Ի սուրբ սեղան հանէի,  
Էզմամուապատ վէմ սընդոյր  
Շըրթանցս օծել ի համբոյր,  
Կամ վաղամեռ սիրելոյ  
Առհաւատչեայ իմ սիրոյ  
Շաղիկս ածել պըսակաւ,  
Սըփուել նորին ըզշիրմաւ:  
Ո՞հ վրշտացեալ աչաց քուն  
Ո՞ տայր յաւէրժ ձեզ հանգոյն:

Քեզ յանձն, Աստուած, կենաց Տէր  
Էընընջեցեալս առնեմք մեր  
Որք ի յերկրէ թեւաբոյս  
Սլացան յանվերջ ի նոր յոյս  
Որպէս ընդ ծովս ուղեւոր  
Աստէն ի ծուփս երկրաւոր  
Նաւարկելով տարագիր  
Հասին յանմահն ի յերկիր,  
Որոց հորդեալ ընդ ուղին  
Եւ կարկուրայք մեր ծըփին,  
Աչա եղերք մահական  
Հանգէպ աչաց մերկանան,  
Սուղ ինչ աստէն ուղեւոր,  
Հասցուք յաշխարհն ահաւոր;